

6281



732  
9 - 36

25 OCT 2010

792

2-36

ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԵՄԱ

700  
17-20 Ի պատիւ Հայ Թաշրոնի որսունամեակին

(1833 — 1913)



ԳՐԱԿԱՆ ԵԽ ԳԵՂԱՐՈՒ ԵՍՏԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԹ

Մարգուած

Թիշտակարանի Հեղիմակ

Վահան Զարդարեանի կողմէ

1913 Մարտ 15ին՝ Գահիրէ, 22ին՝ Աղեխանդրիա

1 JUN 2013

6281

792

2-36

## «ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԵՄԱՆ»

Գրական ու Գեղարվեսական շինութեալոյրներ

Ի պատիւ Հայ թատրոնի հիմնարկութեան ութունամեակին Վահան Զարդարեանի կողմէ երկու գեղեցիկ երեկոյթներ սարքուած էին Մարտ 15ի գիշերը Գահիրէ և 22ի գիշերը Աղէքսանդրիա:

Չենք գիտեր թէ եղիպատահոյ Մամուլը ինչո՞ւ լուռ անցաւ սարքուած հանդէսներու մասին, մինչ օտար մամուլը աւելի ազնիւ գտնուեցաւ ունենալով իր ներկայացուցիչը Գահիրէի երեկոյթին մէջ, յանձին Progrèsի հայասէր խմբագրապետ՝ Compte Dr. Max di Collalto որ իր ներկայութեամբը պատուեց այդ երեկոյթը և անոր մասին համակրանքով՝ արտայայտուեցաւ իր թերթին մէջ:

Մենք ուզելով դարձանել այն պակասը զոր ունեցաւ Եղիպահայ լրագրութիւնը՝ իր անտարբեր կեցուածքովը, հոգ կուտանք երկու թատերական քրօնիկներ՝ զրի առնուած Տիար Հմայեակ Գրանեանի և Կիլիկիան Բուի կողմէ մեր Հնորհակալութիւնը յայտնելով իրենց բարեացակամութեան համար:

1003  
1002  
1001

## “ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԵՄԱՆ”

ՀԱՅՐԵՆԻ ՓԱՌՔԵՐ...

Մարտ 15ի գիշերը, Cinéma Violetի հանդիսութեանց սրահին մէջ «Ցիշատակարան»ի հեղինակ Տիար Վահան Զարդարեան, երկրորդ անգամ ըլլալով՝ ճոխ յայտագրով մը ներկայացուց իր «Հայկական Սինէման»:

Ինչ որ կար այդ հանդէսին մէջ եղերականօրէն ուշագրաւ և զոր իմ տպաւորութիւններու իրը առաջին ու ցաւագին նօթը պիտի արձանագրեմ հոս, ա՛ն ալ Եղիպատահայուն, ընկալեալ բարի սովորութիւնն էր, այսինքն միշտ հեռու մնալ ազգային, գրական ու գեղարուեստական մաքուր վայելքներէ:

Ու ես այս ըստէին չեմ կրնար բռնել ինքզինքս, հոս չի զուրցելու համար ամբողջ գառնութիւնը զոր կ'ըզգամ, ու ցաւագին կոտտանքը զոր կը կրեմ ներսիդիս Եղիպատահայուն ա՛յնքան անտարբեր՝ ո՛րքան ասպետական կեցուածքէն՝ հանդէպ ա՛յն ամէն գրական ու թատերական՝ հաւաքոյթներուն, որոնք զուտ տոհմալին ըլլալ կը խոստանան:

Զարդարեանի «Հայկական Սինէման» լաւագոյն առիթն էր որ մենք ալ իրեւ ազգ՝ գո՞նէ գիշեր մը, քանի մը ժամուան համար մեր «Կաւարական խնդիրութեան» վայրկեանները ունենալինք, ու մեր սրտերուն մէջ արգասաւրուէր ց'լային գոյութեան պահպանումին համար վատնուած կորովներու առնականութիւնը ու վերապրէր Անցեալը:

Բայց ասիկա չեղաւ . ու այս թերացումը , գիտեմ , երբէք զղումի մը ստիպողականութիւնը պիտի չի դնէ Հայու Հոգիին մէջ որքան ատեն որ ան չէ հասկցած կեղծիքը օտար հիւրլնկալութիւններուն , ու պատրանքը անոնց բոլոր շքեղութիւններուն :

Ցեղային որբութիւններէն ուժացումի անիծապա՛րտ ճամբան է որ ծայր տուեր է մեր հոգիններուն մէջ չգիտեմ մինչեւ ո՞ւրեր , ո՞ր գաֆան ու տրտմաստուեր հորիզոնները երկննալու համար :

Ոչ մէկ արուեստագէտ մինչեւ հիմա եկաղ գացողներէն , բացի կոմիտաս վարդապետէն , և ան ալ թո՛ղ փառք տայ իր վեղարին , գեղեցկութեան ու գեղարուեստի ո՛չ մէկ առաքեալ կրցաւ քարտզել հոս գեղարուեստի մաքուր ու ոլրու բաղան կրօնքը : Գարեգին վարդապետի նկարչագեղ պատկերներուն հետ Շահ-Մուրատեանի հրաշալի ձայնը չի զօրեցին մեր մէջ սա՞նկ քիչ մը յուզում , քիչ մը սարսու ու զգացում գնելու , և , ի՞նչ կ'ըսեմ , տարաբազդ Դաւիթեանի մոգական ճպոտին մելանոյշ ձայնը ու «Հայու Հոգի»ին գալարատանջ սարսուաներն անգամ ժամանակին չեն բաւած խանդավառելու այս հոգինները :

Բայց աւելին լսելու ժամը չէ :

Դպրոցի գրասեղաններաւն վրայ ըսուած էր մեզի թէ Եգիպտոսը անապատ է . ու հիմա այդ բանը կ'զգում հոգիիս մինչեւ խորը յորմէհատէ իղմիրը , Յոնիականի այդ հրաշագեղ թագուհին մոզած եմ , հո՛ս , պանազարդ այս անապատին մէջ , բուրգերու ամուլ գրացնութեան խոռվքը ապրելու համար :

Ի՞նչ որ ալ ըլլայ սակայն , Զարդարեանի «Հայկական Սինէման» լ այդ գիշերը , մայրենի երկրի տաքուկ լանջքէն հեռու , օտարութեան այս գաֆան ու անհիւրլնկալ հեռու . ներու տարտամութեանը մէջ , Ցեղին նուիրականութիւններէն զրկուած մեր հոգիններուն համար հայրենի կարօտանքներուն գերազոյն վայելքը ըլլալէն չի գագրեցաւ . հոգ չէ քիչ մը համեստունակ :

Ժամը ինը քառորդ անցած էր երբ հանդէսը սկսաւ ու նուագախումրը հնչեցուց Հայկական մարտագոռ քաղերգը , «Բամբ Որոտան»ը , որ տաաջին առթիւ խանդավառեց ներկաները «ի հուր րորբոքեցնելով Հայկազանց հոգիներ»ը : Յետոյ Տիար Զարգարեանի հրաւէրին վրայ բեմելու Գալւուտեան երկուեր վարժարանի Տնօրէն Տ-Մինաս Ծալեան որ իր պատմագէտի կուռ հմտութիւնովը կէս ժամէն աւելի խօսեցաւ Ուրարտաներու վրայ , բացարարելով և ի յայտ բերելով Հայ լեզուին սկզբնական ակունքը և հայուն ծագումը :

Այս շահեկան ու հետաքրքրազ բանախօսութիւնէն վերջը սկսաւ «Հայկական Սինէմա»ի տուաջին մասը . ու մեր հայրենակարօտ աչքերաւն առջեւէն մէկիկ մէկիկ անցան հայրենի փառքերը . նահապետնե՛ր , թագաւորնե՛ր , զօրքեր՛ր ու զօրականնե՛ր , Հայել , Արամ , Վահան , Վարդան , Ղեւնդ երէ՛ց և գեռ անհամա՞ր մեծավայելչութիւններ , գէմքե՛ր ու գէպքե՛ր այս ազգին փառաւոր պատմութիւնը մարմնաւուող :

Ազգովին մեր ճակտին ետեւ վազուան փրկագործումին յոցը փայտփայելու այս անձկազին բապէններուն եղբայրական ո՛չ մէկ հրաւէր պիտի բառէր մեր սրտերու եղբարակցութեանը ա՛րքան «Հայկական Սինէմա» . ու պէտք էր որ ամէն Հայ այդ գիշերը , քիչ մը մէկզի գնէր իր առօրեայ հաշվեւները ու գար տեսնէր իր անցեալ ծիրանափառ փառքը : Պէտք էր տեսնել Հային ու Արամ իրենց քաջերով , Տիգրանը իր աշխարհակալութիւններու անահաման տարածութեան վրայ , Արատչէսը իր փառքի լրումին մէջ , հայ զինուոր մը կարիճ ու տապեատկան կեցուածքով իր սիրելի ձիուն քովիկը . պատրաստ անոր վրայ նհոտուելու և վազուան յաղթանակներուն խոյտնալու :

Վերջապէս , պէտք էր տեսնել այդ գիշեր Աւարա՞յրը , Հայուն ճգնաժամային բապէններուն՝ գերագոյն արիւթեան ու գերմարդկային ծառացումներու այդ եղերագիւցազնական ու ամենէն հրաշափառ դրուագը՝ որ ներկաներու հոգինե-

ըուն մէջ պատցուց ազգային հպարտութեան ու փառքի սարսուռը, ընդվզումի ընդդիմամարտ զօրութիւնը, խուլ եւրոպայի ականչն ի վար աւելի ուժգին պոռալու համար. — Տո՛ւր, տո՛ւր մեզի մեր երբեմնի փառքերը որոնք այսօր Սինէմայի տապաւորութիւններ դարձած են մեր ցաւագին աչքերուն առջեւ:

Յուղումի այդ գերագոյն ըոպէներուն, Պ. Վոլթեռի մեներգները «Հայաստան երկիր գրախտավայր» և ներկաներու ինդրանքին վրայ՝ «Զայն տո՛ւր, ո՛վ ծովակ»ը նոր սարսուռ մը բերին պտտցնել մեր սրտերուն մէջ. ու մենք բուռն ծափերով շնորհակալ եղանք այդ համակրելի երիտասարդին, Եգիպտահայ թատերական ու գեղարուեստական նեղ շրջանակի այդ համեստ զարդին, անդորրացումի ու սփոփանքի աշխանքան թանկագին ըոպէներ պարգեւած ըլլալուն համար մեզի:

«Հայկական Սինէմա»ի երկրորդ մասին, հայուն կեանքին ու պատմութեան ամենէն հոգետխուր ֆէլճն էր որ կը քակուէր մեր աչքերուն առջեւ: Բազրատունեաց մայրաքաղաքը, երբեմնի պերճափառ Անին էր որ իր հրաշակերտներով, իր հազար ու մէկ եկեղեցիներու փլատակներով, իր արքայական պալատներու բեկորներով, ու իր գերեզմաններու ահաւոր տիրութիւնովը կը նոտէր մեր սրտերուն վըրայ, կը ճմէր մեր հոգիները:

Թիչ մը անդին, ուրիշ պատկերի մը մէջ, հերարձակ կին մը, Մայր-Հայաստանը, — ինչ լոյն եղերերգութիւն Աստուած իմ, — կը հոկեր աւերակներու հոգեսարսուռ մինութիւնները, իր մայրենի ցաւագին աչքերով յոյսի ու յառնումի տարտամ հորիզոնները հոգեսեւեռուելէն յոգնած:

Մեր համակրելի բարեկամը. վեր. Հ. Խանդամուրը, որ համակրանքի լայն ու մաքուր շրջանակ մը կազմած է արգէն Փահէրէի Հայ Գաղութին մէջ առանց գաւանանքի խլարութեան, իր զուարթ բանախօսութեամբը վայրկեան մը փարատեց բոլոր տիրութիւնները զոր զգացած էինք մենք

ի տես հայրենի աւերներուն: Գրեթէ կէս ժամ տեւող այս բանախօսութեանը մէջ բաղդատութեան երկու եղբեր կը կազմէին առըսուհի Հայը և աչբառէուզ թուրքը, ու մէկիկ մէկիկ թռւելով հայուն ունեցած զարգացումի ու յառաջդիմութեան հանգրանցները. լաւ թէ՝ «Հայը հակառակ իր գարուոր սարկութեան, կեանքի բոլոր ճամբաներուն մէջ անհունապէս բարձր է մնացեր թուրք տարրէն», ու իր բանախօսութիւնը վերջացուց բուռն ծափերով:

Յեսոյ, նուագախումբը երդեց Պէջիկթաշլեանի «ի Յիւր Զայնից»ը սրմէ վերջ սկսաւ Սինէմայի երրորդ մասը ուր եւրեւն եկաւ Հայու հանձնաբին սուեղծագործող կարողութիւնը ու մոքին գերազանց նրբութիւնը: Հայկական քանդակներ, վանքեր, եկեղեցիներ, և մանաւանդ բնական գմալիւնը տեսարաններ տեսակ մը խանդակատանքով լեցուցին մեր սրտերը հանգէպէալ Տիար Վահան Զարդարեանի որ գովելի նոն խածենութեամբ և ի գին ամէն զսհաղութեանց վոշչներու մէջէն պրագտեր ու ի վեր հաներ է այդ մասունքները և այսօր գմել անհուցնով կը հագորդէ:

Մենք անունք հան ալեւոր Մասիսը սգատեսիլ ու առն պածրար, սգահառաջ Եփրատը տրտմագնաց, Լալազին Աշուագոր յաւերժապէս գանգաղ ու մերթ փրփրագին, պիւցազւններու բնավայր Տարօնը իր գաշաերով բերբի. Օշականն ու Աշտիշտաը իրենց երկրպագելի գերեզմաններուն սրբութեամբը պատկառազգու, և այս ամէնուն վրայ «հոգոց» մը ըսող առաջին հայ տպագրիչ Մեզուոր Յակոբը իր ընկերներով:

«Հայկական Սինէմա»ի այս երկրորդ ներկայացումը նուիրուած ըլլալով հայ թատրոնի ութուննամեակին. նախ պարսն Շարաստանը (Ս. Թիւթիւննեան) կարգաց մէկ մասը խնամով պատրաստած իր ուսումնասիրութեանը հայ թատրոնին ու անոր բեմական գործիչներու վրայ, որ գժրագդար ընդմիջուեցաւ ժամանակը անցած ըլլալուն համար, որ մէ յետոյ ցպց տրուեցան բոլոր նշանաւոր գերասաններու

ու գերասանուհիներու պատկերները իրենց կատարած այլ  
և այլ գերերու մէջ։ Նախ Յարութիւն Ամիրա Պէզճեանը  
իրեւ հիմնադիր հայ թատրոնի, յետոյ Արեւելեան, Վար-  
դովեան, Մաղաքեան, Ֆասուեանեան, Սիրանոյշ, Մնակ-  
եան և ուրիշներ։

Դերասաններու պատկերներուն ցուցադրումէն վերջ  
Տիար Զարդարեան բեմին վրայէն ժողովուրդին ներկայա-  
ցուց բեմական առաջին վաստակաւորներէն Տիկին Ֆասուե-  
եանեանը և Տիար Գալէմձեանը, որոնք ընդունուեցան կըրկ-  
նակի ծափահարութիւններով։

Նուագախումբը երգեց Մնակեանի մարշը, որմէ վերջ  
սկսաւ Սինէմայի վերջին մասը «որ կը պարունակէր այժմէ-  
ութիւնները, ազգային գործիչներ, բարերարներ, պետա-  
կան բարձրամատիճան պաշտօնատարներ որոնց մէջ առաջին  
անգամ ըլլալով կը հանդիպէինք Հունգարիոյ Հայազգի վար-  
չապետ պարոն Լուքասին։

Կէս գիշերը սիցած էր երբ Պէշիկթաշլեանի «Ո՞՛ ինչ  
անուշ»ով փակուեցաւ «Հայկական Սինէման» որ ճշմարիտ  
վայելք մը եղաւ ներկաներուն համար որոնք մեկնեցան շատ  
գոհ տպաւորութեան տակ, կրելով իրենց սրտերուն մէջ հայ-  
րենի յիշատակներու ու փառքերու հոգեստրուու զարթօնքը։

Գահիրէ, 16 Մարտ

Հ. ԳՐԱՆԵԱՆ



## ՏԻՊԱՐ ԶԵՐՆԱՐԿ ՄԸ

Իր թագաւորութեան կործանումէն յետոյ, գերութեան  
լուծին տակ հեծող ու զանազան և անլուր խոշտանգումնե-  
րու ենթարկուող հայ ժողովուրդը, ստիպուած մոռացութեան  
դատապարտեց նախկին թագաւորները, փառքերն ու անց-  
եալը, մանաւանդ Համելտեան բէժիմն բոլորովին անստոյդ  
ու վեհերու վիճակ մը ստացաւ, Հայուն ոչ միայն ներելի  
չէր իր անցեալի վերջիշումը այլ և իրեւ ազգային անհատ  
ներկան վայելելու և իրեւ մորդ ապագան խորհելու իրա-  
ւունքն իսկ իսպառ զրկուած էր, և այս պատճառու էր  
որ ոչ մի անհատի և վարժարանի արտօնուած էր Հայ ազ-  
գային պատմութեան ընթերցաւ ու գասախօսութիւնը։  
Մէլքթէ՛ ձեւմանի Ազգային լուրերը՝ Եկեղեցական Քրօնիկի  
և Ազգայինը՝ տահամայինի փոխել տալու բռնազրօսիկ կամա-  
յականութիւնն ունեցան իշխող տարրերը և կամ երկիւղած  
Հայերը։

Ահա այսպիսի վտանգաւոր ու տագնապալից ժամանա-  
կի մը մէջ էր որ Տիար Վահան Զարդարեան, հակառակ Հա-  
մելտեան հայահալած բէժիմին ու յանձին կրած բանտար-  
կութեան, 25 ամեւայ անխօնչ աշխատութեամբ ու մեծ զոհա-  
բերութեամբ գեղեցիկ ու օգտակար գաղափարն յղացաւ  
պատրաստելու Յէլառուկորոնը, որ Սահմանագրական բէժի-

մին սկսաւ պարբերաբար լոյս տեսնել իր մէջ ամփոփելով հայ գրագէտները, տպագրիչները, խմբագիրները, բարերարները և հանրածանօթ կղերականները իրենց ձեռադիրներով, կենսագրականներով ու կենդանագիրներով։

Գործը գեն չէ աւարտած, բայց այս պատճառ մը չէ որ չ'չորհաւորինք հեղինակը իր սոյն օգտաշատ ու աննախընթաց ձեռնարկին համար, մանաւանդ երբ նա հայ և օտար մամուներու գնուհամամն և իզմիրինց Սահակ-Մհարպահեան մրցանակին արժանացաւ։

Ֆիար Վ. Զարգարեան նկատելով թէ հայ սոսուար բազմութիւն մը կրնայ գրկաւած բիւլ ու չօգտուիլ Յիշատակարանէն, ուստի անոնց ևս գիւրամատչելի ընելու համար, հայ գիւտին 1500 և տպագրութեան 400 ամենակի համագույին կրկին յորելեաններուն հետ իր մասնակցութեան բաժինը բերելու համար պատրաստեց Հայկակն Սխէւմ-մը և ներկայացուց ի Գահիրէ և յեղեցանդրիս խուռն բազմութեան մը ներկայութեան և ցուցագրեց ոչ միայն յորելեարներու և Յիշատակարանի մէջ յիշուած անձերն ու չէնքերն այլ և այն ամէն անձնաւորութիւնները՝ որոնք մօտէն թէ հեռուէն երկու յորելեաններու հետ առնչութիւն ունէին և իրենց ապգօնուած ծառայութեամբ պիտի կրնային օր մը Յիշատակարանի մէջ տեղ մը գրաւել։

Գահիրէի մէջ Համագույին Յօրելեանը կատարուած է 26 Հոկտ. 1912ին նախագահութեամբ Հայ, Հայ Կաթոլիկ և Հայ Բողոքական հասարակութեանց հոգեւոր պետերու, բացման խօսքը արտասանեց Մէթրը Վահան Մալէզեան և բանախօսնեցին Վեր. Գարրիէլ Վ. Գասպարեան և Տիրապը Ռ. Վարդարեան, Տ. Առքէն Պարթեւեան, Տ. Յ. Մեթեան և Վեր. Հ. Խանդամուր (տեսնել «Լուսարեր Արև» թ. 1209, «Միւթիւն» թ. 9, «Հասանք» թ. 32, Progrès թիւ 2913, 2914, «Արմենիա» թ. 18, «Մշակ» 252 «Համբէս Ամսօրեայ» թ. 10, «Հայ Գրականութիւն» թ. 3 ևն.) անօրինակ և խուռն բազմութիւն մը ներկայ էր սոյն հանդէսին։ Ասկէ Աղեքանդրիս մէջ սոյն յորելեանը տօնուած է

1913 Մարտ 15ին գարձեալ նախագահութեամբ Հայ, Հայ Կաթոլիկ և Հայ Բողոքական հասարակութեանց հոգեւոր պետերու, բացման խօսքը արտասանեց Մէթրը Միհրան Թէլեան և բանախօսնեցին Գեր. Գարրիէլ Եպիսկ. Ճէվահիրնեան և Բրօֆ. Գայաեան։ Տիար Շիշմանեան իր զուարթ մէկ արտասանութեամբ իր մասնակցութեան բաժինը բերաւ, ու Պէնլեան թատերական խուռմը խորստիքը ներկայացուց։ Օր. Ռողալի Պուլկարուհին հայերէն երգեր երգեց մասնակցութեամբ գաշնակի։ Օր. Քրիստինէ Գայաեան և Օր. Ջապէլ Հոտլեան իրենց շնորհալի մասնակցութիւնը բերին՝ նուազելով գաշնակը՝ կատարեալ ճարտարութեամբ և հանդէսին փայլը աւելցնելով։ (Տեսնել «Յուսարեր» թիւ 44 և 47, La Bourse Egyptienne թ. 46 և 52, The Egyptian Gazette թիւ 9522 և 9532, La Réforme թիւ 29, 45, «Ազատամարտ» թիւ 1140 և «Արմէնիա» 32 ևն.)։

Առանց Տ. Վահան Զարգարեանի այս գեղեցիկ ու անակնակալ ձեռնարկին թերեւս եգիպտասի Հայութիւնը խպառ զրկուած ըլլար տօնելէ սոյն համագույին յորելեանները, ուրոնք գերազանցեցին ուրիշ տեղ կատարուածներն ու արժանացան հայ և օտար մամունիերուն գնահատումին։

Ժողովրդին Հայկակն Սխէւմ-լի հանդէս ցոյց տուած ջերմ վերարերումը հաւանականաբար քաջալերութիւն տուած է անվհատ հեղինակին, որ ա՛լ աւելէ ծոխացնէ իր հաւաքածուն և անօնցմով գրական և գեղարուեատական երկոյթներ սարքէ։

Այս երեկոյթներէն առաջինը տրուեցաւ Գահիրէ ամսոյս 15ին գնահատող ու հասկցող գասակարգի մը տոշեւ։

Իսկ Աղեքանդրիս ալ Մարտ 22ին շաբաթ գիշեր Լիֆօնթիի սրահին մէջ տեղի ունեցաւ սոյն գրական և գեղարուեատական սիրուն երեկոյթը գնահատող բազմութեան մը ներկայութեան որոնց մէջ կ'երեւէին նաև նրամաշակ եւրոպացի լնտանիքներ, երեկոյթը սկսաւ «Բամբ Որոտան» ովզ զոր գաշնակի վրայ յաջող կերպով նուազեց Օր. Ջապէլ Հո-

տըլեան և որ բուռն ծափահարութիւններու արժանացաւ, որմէ ետք ներկայացուեցաւ Ախնէմայի առաջին մասը, Ռւրատուներէն, խալթեաններէն մինչեւ Հայ թագաւորութեան կարծանումը:

Առաջին մասէն յետոյ Օր. Զապէլ Հոտլեան գաշնակի վրայ նուռագեց La Fate (T. Palumbo) այնչափ կատարեալ նրբութեամբ որ գնահատուեցաւ ծափահարութիւններով:

Օր. Թագուհի Նաճարեան Ազգ. Պօղոսեան վարժարանի ուսուցչուհին, մասնակցութեամբ գաշնակի երգեց ի Բիւր Զայնիցը և մի գեղեցիկ պարզ գիշերը գգայուն և յոջող կերպով և որ երկար ծափերու արժանացաւ:

Ախնէմայի երրորդ մասով ներկայացուեցան Ախնիի հրաշակերտները, պալատները, եկեղեցիներ, խաչքարեր և հայկական գերեզմաններ որոնք յուղեցին ներկաները:

Քլիշէներուն մեծ մասը փոխուած էին, և աւելորդ է ըսել որ շատ նրբութեամբ պատրաստուած: Տ. Զարգարեան այս բանը կը պարտի Հայ արուեստագէտի մը Տ. Երուանդ Հոտլեանի՝ որ չնորհուորելի անձնուիրութեամբ մը ամենքն ալ փոխերու ծանրութիւնը առած է իր վրան, Տ. Զարգարեանի գործին կարեւորութիւնը լրմռնելով անշուշտ:

Ռոֆֆիի Զայն տուր ով ծովակը, Հայոստանը և Premier Solo d'Aida երգեց յոջաղապէս Գանիրէէն հրախրուած Տ. Օննիկ Վոլթեր, մասնակցութեամբ Օր. Զապէլ Հոտլեանի որ գաշնակը նուազեց և որոնք թէ երգող եւ թէ գաշնակահարող արժանացան որոտնդաստ ծափերու:

Ախնէմայի երրորդ մասը կը կազմէին քանդակներ, վանքեր, եկեղեցիներ, հայկական տեսարաններ, մատրազներ և Հայ առաջին տապագրիները:

Gazouillement du Printemps (singing) գաշնակի վրայ նրուագեց Օր. Զապէլ Հոտլեան որ հակառակ իր մասապատի տարիքին կրցաւ զգացաւ և շունչ գնել այդ նուրբ կտորին մէջ և որ որոտնդաստ ծափահարութիւններու արժանացաւ: Տիար Շարասան որ պիտի բանախօսէր իրեն նիւթ ունենա-

լով Հայ թատրոնի հիմնագրութեան 80 ամեակը կը բացակայէր, որուն դեղը բռնեց սինէմայի հիմնագիրը և հակիրճ բանախօսութեամբ մը վեր հանեց թատրոնի կրթիչ ու շինիչ օգտակարութիւնը և հիմնագրութեան պատմութիւնը ըրաւ, ըսելով թէ 1833ին Յարութիւն Ամիրայ Պէզճեան Մայր Վարժարանի մէջ գարցոցական աղոց ներկայացնել տուած է վարդանանցի առնին առթիւ «Յափէփ Կեղեցիլկը» և որով առաջին հիմնագրիրը կ'ըլլար Պէզճեան, թէ անկէ վերջ 1836 Զմիւռնիոյ մէջ Անդրէաս վարժապետ Փափաղեան՝ Մեսրապեան վարժարանի աշակերտներուն ներկայացնել կուտար իտալերէն թատերգութիւններ, ու յետոյ 1850ին իւսկիւտարի մէջ Օտեանց տան ներկայացումները և հուսկ ուրիմն 1858ին Խասգիւղի մէջ Առաքել Ալթուն-Տիւրբիի ձեռնարկութիւնը և ապա հաստատուած Արեւելեան, Վարդապեան, Մազաքեան, Պէնլեան, Ֆասուելեան և Մնակեան շրջաններուն: Բանախօսութենէն վերջ Օր. Զապէլ Հոտլեան նուազեց Մնակեան մասչը (Հեղ. Յ. Սինանեան) որ համակրանօք սղջունուեցաւ հաստարակութեան կոսմէն:

Ներկայացուեցաւ Սինէմայի չորսրդ մասը՝ Յարութիւն ամիրայ Պէզճեան, բոլոր թրքահայ գերասաններ ու գերասաննուհիներ իրենց կատարած գերերով, որը կատարեալ նորութիւն մէր մեր մէջ:

Barcarol di J. E. Hummel յաջողապէս նուազեց Օր. Շաքէ Հոտլեան, արժանանալով ծափահարութիւններու և ապա երկու համակրելի քոյրերը նուագեցին զաւր մայ զեժուարին կտոր մը որ երսպական նուագահանգէններու մէջ հաչակ ունեցած է այն է Moszkowskiի Danse Espagnole որ այնչափ նրբութեամբ և յաջու նուագուելով Հոտլեան քայրէն՝ ներկաններէն ու նոյն իսկ գժուարահած եւրոպացիններէն գնահատուեցան, ինչ որ պատուարեր էր իրենց համար, և որ արգարե սոյն երեկոյթը կատարեալ երաժշտական նրուագահանգէսի (concert)ի մը փոխեցին իրենց չնորհալի մասնակցութեամբ:

Սինէմայի վերջին ու հինգերորդ մասէն ետք Տ. Ենովք Շահէն սրտառուչ կերպով արտասանեց «Կախաղաններու ստորոտէն»ը, ուրկէ ետք Տիար Ա. Պէնլեան երգիծական նըրբութեամբ մը ինք ինքինքը ծաղրեց ներկայացնելով Սրեւելեան գերասանի. ներքին կեանքը: Երկուքն ալ ստացան ծափահարութիւններ:

Երեկոյթը փակուեցաւ Ո՞հ ինչ անուշ (Մ. Պէշիկթաշլեան) երգով, զոր գաշնակեց Օր. Զ. Հոտեան նոյն յաջողութեամբ:

Իբրև պարտականութիւն կը չնորհաւորենք գաշնակող Օր. Զապէլ եւ Շաքէ Հոտեան քոյրերն, երգող Օր. Թագուէի Նաճարեանն ու Տիար Օ. Վալթէրը իրենց յաջող գերակատարութեան ու խլած ծափերուն համար եւ որոնք անթերի կերպով լրացուցին գեղարուեստական մասը:

Խոկ Տ. Վ. Զարգարեան ոչ նուազ չնորհաւորելի է իր սոյն օգտաշատ գիւտին համար: Եգիպտոսի ժաղովուրդը երկար տաենէ ի վեր ու յաճախ տարիթը ունեցած է Սինէմանիր վայելելու, որոնք շատ անգամներ օտար եւ երբեմն ալ բարքերը ապականող տեսարաններ եղած են, խոկ Տ. Զարգարեանինը զուտ Հայկական եղած է, հայուն որտին ու հոգւոյն հետ խօսող:

Տ. Վ. Զարգարեան ուզած է ոչ միայն ներկայ հայ ու բընդին գեղեցիկ ժամանց մը պատճառել ու հայ գեղարուեստն ու գրականութիւնը զարգարել այլ եւ արժանաւորներուն յիշտատակը յաւերգացնել, անշուշտ օր մալ ինք անոնց բաղդակից ըլլալու համար: Այժմէն խոկ պէտք է իր փառքը կտղմէն Յիշտատակարանն ու Հայկական Սինէման: Կը փափաքինք որ Տ. Զարգարեան իր Հայկական Սինէման միայն Եզիպտահայուն վայելումի մենաշնորհը չի գարձնէ: այլ վայելել տայ ամէն ուրեք ուր հայութիւնը գոյութիւն ունի, եւ կը յուսամ թէ անոնք ալ մեղի պէս զինք սիրով պիտի չնորհաւորեն ու ծափողջաւնեն:

Կիլիկեան ԲՈՒ

Հաճոյքով կը կարդանք Հ. Բ. Է. Միութեան «Միութիւն» պաշտօնաթերթի 15րդ Մարտի թիւին մէջ հետեւեալլը.

## Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ս Ի Ն Է Մ Ա

«Հայ Յիշտակարան»ի ծանօթ հեղինակ Տ. Վահան Զարգարեան, որուն Ազգային Սինէմայի բնքնատիպ ներկայացումները այս ձմեռ գեղեցիկ նորութիւն մը եղան եգիպտասի Հայութեան համար, մտադիր ըլլալով Ամերիկայի Հայ Գաղութները ևս մասնակից ընել իր խիստ շահեկան հաւաքածոյին, փափաք յայտնած է Միութեան Ամերիկայի տեղական մասնաճիւզներուն թողուլ իր զուտ հասոյթներուն մէկ երրորդը: Կեդր. Վարչ. Ժողովը չնորհակալութեամբ ընդունելով այս ինքնայօժար նուիրաբերումը, այս առթիւ Տ. Վ. Զարգարեանի յանձնուած է բաց նամակ մը՝ ուղղեալ Միութեան Ամերիկայի Մասնաժողովներուն:


## Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ծ Ա

Պակուած Խզմիրեանց Մրցանակաւ եւ գնահատուած

Հայ, Ֆրանս. եւ Խտալ. Մամուլին

որ կը հրտատրակուի ի պատիւ Հայկական Տպագրութեան 400 տմեակին: Պիտի բազկանայ 4 մեծագիր հատորներէ, 800 էջ եւ 700 պատկերներով: Հրատարակուած են արդէն 2 հատորները եւ կը ծախուին 60 դրչ. ողջ: Գ.հատորին կէու եւս հրատարակուած է: Ամբողջին բաժնեգինն է 120 դրչ. ողջ: Բաժանորդները իրաւունք ունին ստանալու հայկական գեղարուեստական կողք մը: Դիմել՝ «Զարգարեան Գրատուն», Գահիրէ, Ապահել Ազիզ էլ Թավաշի, թիւ 5, կամ «Զարգարեան Եղբարց» Կ. Պոլիս Զաքմաքճըլար Եօքուցութիւն 24-26:

Յ Ա Բ Ե Լ Ե Ա Ն  
Հայկական Տպագրութեան 400 ամեակի  
(1512 — 1912)



16որդ դարէն իստալական Տպագրան մըլ, ուր Մեղաւոր Յակով  
առաջին անգամ 1512ին սպեց Հայկակէն պարզաբանական մըլ (առա-  
նհել Յիշտանակարան թիւ 31.32)



ՀՀ Ազգային գրադարան



NL0304522

